

Փ Ա Ր Ի Ձ Ե Ա Ն Ս Ո Ւ Ի Դ Ն Ն Գ Ա Կ

Թ Ո Ւ Ղ Թ Գ .

Բարեկենդանաւորք եւ բարեկենդանատեացք . — Լրագրաց բերեալատորիւնք . — Ամենաճարկաւոր եկեքարական լուրեր . — Շնորհաւոր Մեծ-պահք . — Այժմու պաշտօնական խօսակցութեանց նիւրբք . — Ամերիկայի տուած պատասխանք . — Հուքը զօրագլուխք . — Վերգինե աղջիկ զինուորականք . — Ամերիկացոց Պեկտան . — Այժմու Հայունիք եւ նախնի Հայունիք . — Այնմեմիկ Հայ զիւցագնունին . — Մեքսիկոյի խնդրք . — Յունաստան եւ Ռոս . — Անգղիոյ բազմատանգին ամուսնութեան պատրաստութիւնք . Անրոնելի կարդիմալին հրաժարուիլք . — Պապին ձերութիւնն ու զուշակութիւնք . — Լեծաստանի խոլովութիւնը հաւատոյ պատերազմէ . — Նոր ամառը բնզանօք մը . — Նորահար վասօղ . — Ելեքտրագրով ամուսնութիւն . — Անգղիոյ եւ պիսկոպոսաց յայտարարութիւնը շոգեկտաց ընկերութեանց դէմ . — Նափոնէն Գ-ի ժամանակ կօխում ոսկին . — Օրուան մը մէջ ճրջափ բնզանօք կենտուի եւ ճրջափ ծախք կերթալ . — Երկու երեւելի գաճաճներու ամուսնութիւնք . — Երուսաղեմի քով Ռուս ուխտագրաց նորաշին եկեղեցին ու վանքը . — Անգղիայէն ու Իտալաստայէն 1862-ին զարդողաց բիւլ . — Երաժշտական նորալուրք . — Յպեր Գաղղիոյ ամուսնի երգանանին վարքն ու բարոյանուագները . — Լա Միւլթի սը Փօրթիւնի . — Ըպեր եւ Ռուսինի, զեզեցիկն ու վսեմը, տաղանգն ու հանճար . — Ապեր սը Պրոյշեր եւ Սեն-Մարք ժիլբարտեն . — Եւրոպացոց երկայն գլխարկն ու արեւելցոց Ֆեռք . — Գողի մը ճարպկութիւնը :



Ա երջապես ազատեցանք բարեկենդանի աղմուկներէն, աղմուկներ՝ որ ոմանց արտօնելի են եւ ոմանց անարտօն . ուստի եւ ասոր համար բարեկենդանին վերջանալը ոմանց ուրախութիւնն եւ ոմանց տրտմութիւն կրբի : Ես չեմ գիտեր թէ ընրերցողքդ որ կարգէն են արդեօք . անոնցմէ որ բարեկենդանին ետեւէն կ'ուսաջեն, ու կողրան որ շուտով անցաւ, թէ անոնցմէ որ մեծափափաք կողջունեն զՄեծ-պահս՝ իրբեւ ազատիչ իրազմայոյզ շփոթութեանց բարեկենդանի :

Բայց թէ սոցա եւ թէ նոցա մնաք-բարեւ ըրաւ բարեկենդանը, ծաղր արձակելով մարդկանց յիմարութեան վրայ որ իրենց օրացոյցներուն մէջ երկար ժամանակ մը նուիրած են այնպիսի տօներու եւ գործերու՝ որ յիմարանոցներու, խնդանոցի բնակիչներու պատիւ կրնէ . . . Աղէկ որ եկեղեցին՝ մեր մայրը, մեր դայեակը, մեր դաստիարակն ու մեր դատաւորը կեցած է մեր քով, որ մեր խնձմտանքին զուրը զարնելով՝ , Լուսաշարուք, սրբեցարուք՝ կ'զոյէ : Եւ մեր ոտքին տակը բացուած կցուցնէ զերեզմանին խորխորատը : Եւ երբ նորա անաւոր սպառնալիքներէն սրտերնիս սարսափով կսկսի զոջ իզոջ իրեն նայիլ՝ գրութիւն պաղատելով, այն շրթունքներն որ մեր մանուկն դատակնիքը կուրտային՝ կենաց եւ յուսոյ աստուածային բարբառով մեր պակուցեալ սիրտը կը շաշալերեն, եւ մեր աչուրները որ տագնապալից պակուցմամբ սեւեւեալ էին ոտքերնուս տակի անաւոր զերեզմանին, մեր աչուրները կը արձունէ կըսեմ ի՞նչ երեզմանն այն ստոր՝ որ երաշխաւոր է մեզ երկնից եւ երկրիս առջեւ անմահ Յարութեան եւ յաւիտենից երջանկութեան :

— Մեծ լուրեր մի սպասէք այս անգամ, վասն զի եւ լրագիրք ուրիշ բան չըրին այս բարեկենդանիս մէջ, բայց երբ այժմու իկախ մնացած եւ զոգիս իկախ բունող մէկ երկու խնդիրներուն վրայ այլ եւ այլ խորհրդածութիւններն ու տարածայն խորհուրդներն եւ լուրեր տարածել, իրենց զըխաւոր զբաղմունքն ընելով մեծատարած էջերնին լեցնել ցայգանաղիսից, պարանաղիսից, պարաղիմակաց, հրաւերներու, ժողվրտանքներու եւ այլն, սնտի նկարագրութիւններով եւ կրկնարանութիւններով : — Ես որ այսպիսի ընդունայն հանդէսներէն համ չառնելս անցեալ բղբիս մէջ փոքր իշատէ հասկցուցի, հարկաւ եւս առաւել չեմ արտօնիլ այն յիմարական տօներուն (ներեն բարեկենդանաւորք) եւ պարաղիմակներուն նկարագիրն ընել, եւ ընրերցողաց մէկիկ մէկիկ պատմել՝ թէ Ա** իշխանը որ ցայգանաղիսին մէջ խոզ ձեւացիւ էր . Բ** իշխանուհին փղի կերպարանք մտեր էր . Գ** օրիորդը իշու ականջները զրեր էր . Դ** պարունը ջորիի պէս կից կենտէր . Ե** տիկինը մեղուի պէս մէջքն ու կունակը բեւեր զրած կը զգար . Զ** կոմսը սեւ աստանայի պէս զուլիւր եղջիրներ, կունակը պոջ, բերանը կրակ . Է** խարունը կովու կերպարանքը շատ ճշդութեամբ կ'անացներ . Ը** զուրը Զինու մանտարիւնի մը պէս կ'օձօձէր . Թ** օրիորդը՝ արջու պէս . . . ներեցէք, այս յիմարութեանց ցանկը շինելու ոչ զրիչս կուզեմ աշխատցնել, եւ ոչ ընրերցողքը կ'ուսանիմ ձանձրացնել . բաւական է մեր զգացած ձանձրութիւնն ու յոգնութիւնը այն անտեղի մարդկային զուարճութիւնքն ու ցնորմունքը տեսնելէն՝ լսելէն ու կարդալէն :

— Ի՞նչ կըսէք երբ լսէք որ այս օրերս Փարիզու օտար աշխարհներէ ընդունած եկեքարագրերը անհամեմատ աւելի էին քան թէ միւս ամիսներունը : Մի կարծէք որ քաղաքական ստիպողական նեղազբալուրեր էին որ կուզային ու կերբային առ ոստիկանս, իշխանս, քաղաքագետս, խմբագիրս, եւ այլն, հապա հրամաններն ու յանձնարարութիւններն էին որ Ռուսաստանէն, Իտալիայէն, Սպանիայէն, Տաճկաստանէն, Անգղիայէն ու մինչեւ Ամերիկայէն անապարանօք կ'աղաչէին Փարիզ առ նորագործունիս (modiste), առ հանդերձավաճառս (costumier) եւ այլն, նոր տեսակ զգեստներ, նորեկուկներն ու դիմակահանդերձներն ապսպրելու : Ռերիչներն այ նեղազբալուրերով մեծ փութով մեծ ետանդով կ'արցնէին Փարիզը, Փարիզէն կ'արցնէին ուրիշ տեղ, եկեքարագրերը անդազար կուզային կերբային մեծ գործունեութեամբ . գիտէք ինչ բանի համար . — տեղեկութիւն հարցնելու, տեղեկութիւն տանելու թէ ցայգանաղիսներու եւ պարաղիմակներու ժամանակ այս ինչ պարունը, այն ինչ խարունն ինչ անճոռնի կերպարանք մտած էր . . . — Ի՞նչ հարկաւոր հարցմունքներ . . . ինչ զարմանալի տեղեկութիւններ, մանաւանդ թէ ինչ անխնայ շողայութիւններ այնպիսի ժամանակ մը՝ որ եւրոպա եւ Ամերիկա ստակի ըլտուած խեղճութիւնը եւ աղքատաց սարսափելի բշուառութիւնները տեսնողին ու լսողին սիրտը կտոր կտոր կընեն

Այս խորհրդավարիւնները բնորոշողաց սրտին բողով՝ կփուրամ շնորհաւորել նոցա գտօրը Պանօ, եւ կանցնիմ ի նկարս առաջիկայ բրդոյս, քաղաքական լուրերէն սկսելով՝ որոց վրայ շատ բան մը բունիմ բսելու այս անգամ :

== Այժմու պաշտօնական խօսակցութեանց նիւրերը կը պտտին զվարտարապետ Ամերիկայի, Մեքսիկոյի, Լեւնտասնի եւ Յունաստանի վրայ : — Սխուօրտ՝ Միացեալ-Նանանգաց արտաքին գործոց ոստիկանը սրտասխան զրեց սո՛ Տրուէն տը Լիչիս, ցուցնելով քէ անկարելի է որ կառավարութիւնը խոնարհի իրանագնացութիւն խաղաղութեան ընդ ազատամբս (նարաւայինս) . վասն զի — կրտ — այս բանս ազգին զգացմանցը բոլորովին նակառակ կելնէ : Բնականապէս այս պատասխանը Գաղղոյի ակործնելի շեղաւ, եւ խօսք մը կայ որ երէ այս ընթացքը շարունակեն Ամերիկացիք, կաշտերական կառավարութիւնը նարաւայինները ճանչնայ իբրեւ ազատ տերութիւն : Հիսխայինք այս բաներուս նետեանքը լաւ հասկընալով՝ կերեւի քէ մտքերնին զրամ են որ այս ամառ անելի սաստկութեամբ պատերազմը առաջ քշեն, որպէս զի որոշիչ կերպ մը առնու Ամերիկայի խրնդիրը : — Պրոնայտի տեղ Փորձմաքի բանակին զօրագլուխ անուանցին զՀուլիոս, որոյ անձնական քաջութիւնը ծանօթ է, քէ եւ շեմք գիտեր քէ պատերազմական հանձարը ինչ աստիճանի է : Փորձը պիտի ցուցնէ քիչ ատենէն : Հիսխայնոց զօրքը քէ եւ քաջութեամբ եւ ազգասիրութեամբ լցուած է, բայց դժբաղդարար զօրավարները անմուտ երեցան մինչեւ ցայժմ, որով եւ մեծ անյաջողութիւններ կրեց բանակը . ուստի եւ քնական է որ զօրաց սիրտը վնասի :

== Տուցնելու համար քէ ազգային նոզին ինչպէս զրգուած է իձայն փողոյ եւ իշառաջին բնդանօրաց՝ նետեալ զեպքը պատմեմ :

== Վոշինկրոնի մօտ կեցող զօրաց զնղապետին (colonel) օր մը երիտասարդ մը կներկայանայ՝ նետն ալ կամաւոր զօրաց խումբ մը : Գնդապետը կընդունի սիրով քէ երիտասարդը եւ քէ նորա գունգը : Քիչ օրէն երիտասարդը այնպէս սիրելի կլինի եւ վստանութիւն կտանայ որ նետզնետե առաջ երբալով սպայի (officier) աստիճան կելնէ : Գնդապետը կզարմանայ որ ինչպէս ճշդութեամբ եւ քաջութեամբ կկատարէ նա ընդունած ամեն հրամանները, եւ ամեն իրիկուն գեղեցիկ զրով կներկայացնէ պատկառանաց նետ խառնուած խրոխտութեամբ մը՝ իւր նոյն օրուան տեղեկագիրը (rapport) : Բայց անելի զարմանալը կուգայ զնղապետին՝ այն պատերազմական խրոխտանքը տեսնելով զեռանասակ երիտասարդի մը վրայ : Գնդապետը ասոր անոր կնարցընէ սպային ճվ եւ ուստի լինելն իմանալու, բայց շչաջողելով որոշ բան միմանալ, եւ նետաքրքրութիւն եւս օր բատ օրէ սաստկանալով՝ միտքը կզնէ որ բուն իսկ այն երիտասարդ սպային հարցընէ :

Ուստի օր մը երբ նա բատ սովորութեան իւր գեղեցիկ տեղեկագիրը ներկայացուցած՝ զինուորական բարեւը քաջութեամբ տալով զուրս կելնէր, ,, Կեցիք, կրտ զնղապետը, ըսէ ինձի նար տեղացի եւ . — Վոշինկրոնցի եմ, տեր, սրտասխան կուտայ սպայն : — Տարիքդ . — Երեսուն տարեկան : — Երեսուն տարեկան . . . ամեն տեսնողք նագիւ տասներորդ տարի կուտան քեզ : — Կխարտին, տեր

իմ : — Սակայն խարողը քու երեսդ է, բատ խնտալով զնղապետը, եւ շոյեց երիտասարդին երեսը : Ո՞վ կընայ նաւատալ որ այս փափուկ երեսը երեսուն ձմեռ տեսած լինի : — Տէր իմ, հրաման տուէք որ երբամ իմ խորիս գիշերուան զինուորական այցելութիւնն ընեմ : — Բայց զերբս ինձ, ինչ էր պատճառը որ զուն զինուորութեան մեջ մտար : — Հայրենեացս ծառայել եւ փառաց զափնիով զըլուխս պատկել, կրտ, զինուորական բարեւը կուտայ պատկառանք եւ զուրս կելնէ երիտասարդը : Գնդապետը՝ Հր՛մ կրտ՝ քրին տակէն ծիծաղելով, նամ պիտի հասկըցնես քէ զու երեսուն տարեկան ես . . . միտքն ալ այն կզնէ քէ սպայն հօրմէն ծածուկ փախած պիտի լինի իւր հայրենի տնէն, ո՞ գիտէ ինչ պատճառաւ, եւ անոր համար է որ տարիքը եւ իւր ծննդեան տեղը կծածիկ : Այս մտածութեան վրայ էր երբ օր մը յիտուն վարսուն տարեկան մարդ մը՝ որոյ երեսէն կերեւեր սրտին այլայլութիւնն ու քաշած ցանքը, կմտնեայ զնղապետին, ,, Տէր իմ, կրտ, խնդիրք մը ունիմ ձեզի : Գնդապետը, բարեխրտ մարդ, քովը կհրամցընէ, ,, Նստէ, կրտ, ծերուկ, ըսէ ինչ ծառայութիւն կրեամ ընել քեզի : — Շատ մեծ ծառայութիւն, մանաւանդ մեծ աղէկութիւն կընէք ինձ, տէր, երէ խնդիրքս կատարէք . Ձեր հրամանատարութեան տակ լոցի որ քանի մը ամսէ խլեր երիտասարդ սպայ մը կզոնուի . . . — Երիտասարդ սպայ շատ կայ իմ ձեռքիս տակ : — վրայ կրերէ զնղապետը, բայց սիրտը կնետէ քէ խնդիրը իւր սիրելի սպային համար պիտի լինի : — Սակայն, տէր իմ, վրայ կրերէ ծերուկը, կարծեմ քէ տասներորդ տարեկան շատ սպայ պիտի բունենաք եւս առաւել այնպէս շնորհալի սպայ մը . . .

Եւ անա այն շնորհալի սպայն ներս կմտնէր՝ բատ սովորութեան իւր տեղեկագիրը մէկ ձեռքը, միւս ձեռքովն ալ զինուորական բարեւը կուտար զնղապետին : Մէյ մ՛ալ ծերուկ օտարականը կցատրէ կփարքուի սպային, ու քալով նեղկտալով՝ ,, Ա՛յ, իմ Վիրգինեա . . . իմ սիրուն աղջիկս : կզոյէ : Գնդապետը ոտք կելնէ շփոթած : Սակայն անելի մեծ շփոթութիւնը խեղճ սպային՝ մանաւանդ քէ ըսպայուհոյնն էր, զոր այնպէս լանակնկալս կմտանէր հայրական գորովն ու կսկիծը : Ա՛յ ուրիշ բան չմնար, բայց երէ բողոքին խնդրել հօրմէն իւր փախստեանը համար, եւ զնղապետէն՝ իւր խարեութեանը համար : Հարկ չէ ըսել որ իսկոյն բողոքին ընդունեցաւ զնղապետէն եւ իւր որդեակը հօրմէն, որ ամեն քաշած վշտերը մոռցեր էր այն երջանիկ վայրկեանին : Վիրգինեին խօսակցութենէն յայտնի իմացաւ զնղապետը որ նորա փախստեանը մի միայն նըպատակ եղած էր հայրենեաց եւ փառաց սէրը . ուստի շատ զովեց զինքը, հօրն ալ պատմեց քէ ինչպէս ճշդութեամբ եւ քաջութեամբ կկատարէր նա իւր զինուորական պարտքերը :

Հիմայ կմնար հօրն աղաբանացը համեմատ զարձընել զեախտուն, բայց եկուր տես որ զնղապետին ձեռքը չէր : Սպայուհոյն անունը անցած էր զինուորական մատենից մեջ, եւ հասած մատենէն իմտեան մինչեւ պատերազմի ոստիկանարանը . ուստի եւ զինքը զինուորագրութենէ հանելու համար՝ պէտք էր պատերազմի ոստիկանին գրել : Ձերկընցընեմք, եղածը իմացուեցաւ, շշուկը տարածուեցաւ եւ ամեն տեղ կխօսէին զարմացմամբ այն տասներորդ տարեկան քաջասիրտ աղջկան վրայ : Պատերազմի ոստիկանարանին զօրապետներէն մէկը սրանցեացած այնպիսի արիա-

սիրտ սպայունոյն վրայ, ինքն իւր ձեռամբ նորա ազատութեան բուրբ բերաւ հօրք տուաւ, եւ ձերուկը շնորհակալութիւններ բնկով, „ Տէր գորպազեա, շեմ զիտեր ինչ փոխարէն կրնամ բնել առ ձեզ, կըսեր : — Իմ խղիւղըս կատարելով . . . պատասխան տուաւ գորպազեա . . . տուէք ինձի Վիլլիքին եւ անկէջ մեծ շնորհք ինձի չէք կրնար բնել “ : Հարսնիքը կատարուեցաւ, եւ այժմ Վիլլիքինն պատերազմի դաշտին մէջ Պելլոնայի (*) պէս գորաց սիրտը կվառէ իւր քաջութեան անուսովն ու օրինակովը :

— Ազգ մը, որոյ աղջիկները այս աստիճանի կզգան հայրենեաց ու փառաց սէրը՝ անշուշտ մեծ ապագայ ունի իւր առջեւը : Չեմ զիտեր թէ այս պատմութիւնս ինչ ազդեցութիւն կրնայ բնել մեր ազգին այժմու տիկնայցը վրայ, բայց մեր մայրերը՝ ատենով հիմնական պէս վախկոտ ու ակար չէին : Առաջուան Հայունիք ոչ թէ այժմու Հայունեաց պէս շողշողուն ոսկի եւ արծար կիստոսէին, հազա Հայուն փայլուն երկաթի բուրն ու նիզակը . . . Բանինը ունիմք մեր պատմութեանց մէջ որ ինչպէս սքանչելին եղիչէ յաւկուրցէ, „ Թեպետեա էին տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին, բայց մտացան զկանացի տկարութիւն, եւ եղն արուք առաքինիք “ : Լսեն զայս Հայունիք, եւ երէ Ամերիկոնի Վիլլիքինի մը օրինակը բառական չէ իրենց սիրտը շարժելու, բոլ յսն բուն իսկ իրենց նախնի քոյրերուն անվեներ ազգասիրութիւնը, յսն Այժմանիկի մը քաջութիւնը, որ երբ Անի քաղաքը Փատուոնի պարսիկ զօրքերէն պաշարուեցաւ 1124 բռականին եւ քաղաքին մէջ վնասութիւնը տիրեց, այն քաջասիրտ Հայունին սիրտ տուաւ չքեալ եւ յուսամտեալ Հայոց . . . Առաքինացաւ կին մի խվերայ պարսպացն առնացի ստացեալ սիրտ, հայաճականս առնել քարամբք զմարտուցեալսն յեյանելն ընդ պատուարսն, առ ոչինչ համարեալ զստոյածան զոր վիրաւորէին արտաբուստ եւ եր անուն նորա բտտ արժանի արագութեանն իւրոյ Այժմանի կոչեցեալ “, կրսե Սամուէլ Անցին, որ անձամբ տեսեր էր այն քաջասիրտ Հայունին, եւ սքանչացեր էր նորա ազգասէր քաջութեանը վրայ :

— Մերսիկոյի խնդիրը դեռ եւ ոչ քաջ առաջ գնաց մեծ տնձաւորեան մէջ եւ Գաղղիացիք տեսնելով որ 50 հազարի մտա բանակ մը այնպիսի նեղուոր երկրի մէջ հիւրադաս կլիմայի մը տակ կըսարջրկուի, եւ տերութիւնը անպիսի ծախքեր կրնէ այսչափ ատեն առանց ակնկալեալ փափաքանացը հասնելու :

— Անգղիա հասկըցուց Յունաց որ երէ իւր առաջարկած իշխաններէն մէկը չընդունին իրագաւոր՝ յոյս չունենան Յունիական կղզիներէն : Արէնք խոտովութիւն մի ելաւ, առժամանակեայ վարչութիւնն բնկաւ, եւ ազգային ժողովը ձեռքն առաւ կառավարութիւնը նորընտիր ոստիկաններով (ministre) : Արոն անկեալ բազաւորը՝ տեսնելով որ եւրոպական դիւանագիտութիւնը (diplomatic) չկրցաւ դեռ բազաւոր մը տալ Յունաց, սիրտ առաւ եւ ստրկի ուժով իւր կուսակիցները կշտնայ զօրացրել որ դառնայ նորէն իւր արուը, որով եւ քանի մը աղմուկներ սրատնտեցան իՅունաստան . բայց չկարծուիր թէ Արոն իւր հրազայտոյ կարծեացը հասնի :

— Անգղիա այժմ զբաղած է բազաժառանգ իշխանին հարսանեացը, որ այս օրերս պիտի կատարուի ընդ Ալեքսանտրա Խլխանունոյն Տանիմարքայի : Բոյոբ երկրին ուշադրութիւնը այն հանդիսին վրայ է, որովհետեւ ինչպէս Illustrated London News օրագիրը կըսէ, բազաւորական ցեղին հաստատութիւնը՝ Անգղիոյ համար երջանկութեան հաստատութիւն մը բնել է :

— Իտալիա նոր բան մը չկայ : Անրոնէլի կարգինալը հրաժարեցաւ իւր պաշտօնէն, որովհետեւ Յուսարի իւր պաշտօնաւորը՝ յանկարծակի բռնուեցաւ ու բանտ դրուեցաւ Մերտոն (պապին պատերազմի ոստիկանէն) իրրեւ կասկածելի մարդ : Տասներինգ տարի էր որ Իտալիա եւ Գաղղիա կմեռամարտէին այն յամառ կարգինալին նետ ու չկրցան զինքը տեղէն խախտել : Վերջապէս յաջողեցաւ Պելլիաւցի Եկեղեցականն Մերտոն, եւ զրոյեց իւր անտեղիտացի կարծուած նախանձորդը . վասն զի ճարտարութեամբ զիացաւ զպիլի նորա տկար կողմին՝ որ է անձնատէր ամբարտաւանութիւնը : Բայց պապը զուցէ չընդունի Անրոնէլիին հրաժարականը, վասն զի առանց անոր գրեթէ կարելի չէ տերութիւնը կառավարել, մանաւանդ որ պապին ձերութիւնը ու տկարութիւնը վրան կոխած է, եւ միշտ այս խօսքը կըսէ եղեր թէ „ Այս տարի իմ վերջի տարիս է “ :

— Լեմաստանի խնդիրը պարզուելու վրայ կերեւի : Կան լրագիրք, որ ինչպէս կրնաք մակարերել, ինպատ Լեմաստանի կխօսին . սոցա մէջ շատ ծիծաղելի է Le Monde պապական լրագրին զբաժները, որ Լեմաստանի այժմու խնդիրը կրօնական բարձրութեան կհանէ, ուստի եւ հաւատոյ պատերազմ է կրսէ : Գիտէինք որ այլազգին սովորութիւն ունի զամենայն պատերազմն իւր . . . մարգարէին անուսովը հրատարակել եւ նորա զրօշակին տակ առնուլ զնորա հաւատացեալս : Բայց երբ քրիստոնեայք քրիստոնեից դեմ կելնեն, երկուսն եւս յանուն հաւատոյ իրարու սիրտը պատուելին պատրական լրագրէն կտրվին :

— Չրանանաւոց ձգած սարսափը գիտէք, որ բոլոր նաւային զօրութեան նոր կերպարանք մը տուին : Կերեւի որ զրանանաւոց վրայ ալ մեծ վատահօրութիւն մը պէտք չէ ունենայ : ձեյմս Ուիլլիքը ամերիկացի ճարտար գինագործը նոր տեսակ մը բնդանօր առաջարկեր է, որոյ զօրութեանն առջեւ չէն կրնար դիմանալ նոյն իսկ ամենէն մեծ եւ հաստատուն զրանանաւերը :

Այսպէս անա յրջափ գիտութիւնն առաջ երբայ, այնչափ եւ մարդածախ անաւոր գեներերը նետզնեաէ պիտի այն աստիճանի կատարելագործութիւն որ մարդիկ ուզեն չուզեն պիտի ստիպուին իրարու հետ հաշտ կենալու :

— Շուշց անուսով Բրուսիացի սպայ մըն ալ նոր վառօդ մը ննարեր է եւ առաջարկեր նափուդեն կայսեր՝ որ սովորական վառօդին կէս ծախքովը կշիւնուի, տեղէ տեղ կըրնայ փոխադրուիլ անվտանգ, հրազինուց մէջ քիչ ազա կըրտողու, եւ քիչ ծուխ հանելովը շատ մեծ օգուտ կըրնայ բնել բոլուց եւ պիղմանց : Կայսրը մասնաժողովի մը յանձներ է քննութիւնը :

— Ելեքտրագիրը շատ օգուտներ բրաւ մընչեա ցայժմ քիչ ժամանակի մէջ՝ թէ քաղաքակրթութեան՝ թէ վաճա-

(*) Պելլոնայ Յունաց պատերազմի աստուածուհին էր :



ուակնութեան եւ բէ առանձնական գործոց: Ամերիկա սկսեր են նոր գործածութիւն մ'ալ: Նիւ Եօքքի լրագրին մէջ կարդացինք. ,, Կիրակի օրը ամուսնութիւն մը կատարուեցաւ ելեքտրագրով: Ճէքսըն քանանան (փասոր) հարցուցաւ ելեքտրագրով: Ճէքսըն քանանան (փասոր) հարցուցաւ ելեքտրագրով առ Մարիլա Ք" օրիորդը. ,, Կնաւանիս ամուսնանալ ընդ ձօն Մէլայր երիտասարդի: — Հաւանիմ բոլոր հոգով եւ սրտով " պատասխան տուաւ ելեքտրագրի: Եւ քանանան երկրորդ անգամ ելեքտրագրի մը գարկաւ այս խօսքերով. ,, Մարիլա Ք" օրիորդ, պակեմ գրեց առաջի Աւտուծոյ եւ մարդկան ընդ ձօն Մէլայր երիտասարդի "։ Ամերիկա այսպիսի նորանշան անտեղութեանց նայրենիքն է։

— Նոր տեսակ խնդիր մ'ալ ձեզ Անգղիայէն: — Անգղիոյ եպիսկոպոսները լանդիմանական զիր մը գրեցին շոգեկառաց ընկերութիւններուն, խտախ կշտամբելով որ կիրակի օրերը սուրբ չեն պահեր, եւ նասարակ օրերէն աւելի ընթացքներ (train) կշտացընեն վաստակ ընելու համար: ,, Այս բանը, կըսեն 'ա' կրօնի դէմ է, որ եօրներորդ օրը սուրբ պահել կ'ըրամայէ: թ) այս ընթացքները փորձութեանց եւ շոտայութեանց աղբիւր են. գ) աղքատներու շատ աւելի օգտակար է լուր օրերը բերել գնով ընթացքներն ընել տալ, որով իրենց գործին զբաղին զխրատ, քան բէ կիրակի օրերը աւելի աման ընելով զբաղել զիրենք աւելորդ ծախքերով առդիս անդին բախտուելու եւ մեղքերու մէջ իյնալու. զ) վասն զի այս արշաւանքները՝ շոգեկառաց պաշտօնատեղներուն արգելք են իրենց կրօնական պարտքերը կատարելու իկիրակի "։ — Այս չորս փաստերով շինած են եպիսկոպոսները իրենց խնդիրը, որ կերելի բէ տերութեան դիմաց պիտի ելնէ: Կրօնի բէ այսուհետեւ Անգղիոյ շոգեկառներուն մէջ մեծ վախճ մը պիտի տեսցուի, որուն անունը պիտի դրուի ,, Տաճար "։ մեզն ալ քանանայ մը, ամպիտն մը եւ կրօնի զբքեր, որպէս զի ջերմեանով ճանապարհորդք մէջը մտնեն եւ իրենց աղօթքները կատարեն։

— Հաշիս մը ըրեր են բէ Նափոյուն Երրորդին կայսերութենէն մինչեւ 1862 տարւոյն վերջը նրջափ ստակ կոխտեր է Գաղղիոյ մէջ, եւ նեանեալ քանակութիւնը գտեր են. ԳՂԻՆԶ — 48 միլիոն 500 հազար ֆրանք. ԱՐՄԱԹ — 196 միլիոն 193 հազար 88 ֆ., 70 սանրիմ. ՈՍԿԻ — 4098 միլիոն 438 հազար 260 ֆրանք. ԳՈՒՄԱԹ — **4,343** միլիոն **131** հազար **248** ֆրանք: Փարիզու փողեքանոցին (գարայխակէ) բազմաբիւ մեքենաները ամեն օր միակերպ կըսնին, նոյնպէս եւ Լիօնի մեքենաները: Գաղղիոյ մէջ ոսկւոյ եւ արծառոյ արժէքն է իբր 1,515 առ 1. Ոսկւոյն պղնձին հետ արժէքն է իբր 310 առ 1. Արծառոյն պղնձի հետ ունեցած արժէքն է իբր 20 առ 1:

— Ուրիշ հաշիս մ'ալ լսեցէք: Գիտէք որ ամեն տեղ սովորութիւն է որ արեւն ելնելու ու մտնելու ժամանակ տերութեանց բերդերն ու նաւերը, մէկ մէկ բնդանօրով կըարեւեն: Նոյնպէս մարտանաւ մը գալուն երբալուն բարեւ կուտայ, բարեւ կառնու... բընդանօրով: Պաշտօնաւոր մը որ գայ, տերութեան տուն մը որ լինի, այլ եւ այլ բուով բնդանօր կ'ենտուի, ըստ սանմանալ օրինաց: Հետաքրքիր նմուտ մը հաշիս ըրեր է որ 24 ժամուան մէջ նրջափ բնդանօր արդեօք կ'ենտուի քա-

ղաքականացեալ տերութեանց մէջ, եւ գտեր է որ միջին հաշուով 150,000 բնդանօրի հարուած կղզրդէ ամեն օր եւրոպան, Ամերիկան եւ միւս աշխարհաց լուսաւորեալ երկիրները:

Այս հաշուով կ'իմանամք բէ նրջափ ծախք կերբայ օրուան մէջ այս նրետաձգութեանց: Ամեն մէկ բնդանօրի հարուածին դնելով 6 ֆրանք ծախք, ըսել է բէ ամեն օր 900 հազար ֆրանք ծախք կերբայ: Իսկ տարուան մը մէջ 300 միլիոն ֆրանք օգի կերբայ բնդանօրին ծուխին նետ մեկտեղ

— Վերը ամերիկացի գորսպետի մը քաջասիրտ աղջկան մը հետ ամուսնանալը յիշեցինք: Հոս ուրիշ մեծանուն գորսպետի մ'ալ ամուսնանալն յիշեմք, որ Նիւ-Եօքք բաւական զարմանքի պատճառ տուաւ: Այս գորսպետն է տիտանեան հակայն *Քոմ Փուս*, որոյ հասակին (*պոյիկ*) բարձրութիւնն է . . . 48 բրաջափ կամ 3 բիզ, եւ այժմ 25 տարեկան է: Բոլոր Ամերիկա եւ Եւրոպա քալած է նա, եւ ամենայն բազաւորաց, իշխանաց եւ կարգաւորեալ ընկերութեանց ներկայացած է. եւ մեծամեծ ընձաներով եւ հարստութեամբ լցուած: Մեք եւս արժանի եղած ենք այս գորսպետին ձեռքէն ընդունելու իւր մանրանկարական այցելաքարտը (*carte de visite*). որ մէկ բրաջափ մեծութիւն ունի եւ վրան աննամանր տատերով փորագրուած է Gen. Tom Pouce. Այս այցելաքարտը ընձայ է Անգղիոյ բազաւորաց, որ այս անուանի զաճաճին տուաւ նաեւ գորսպետութեան պատիւը: Ուրիշ բազաւոր մ'ալ ընձայ ըրեր էր իրեն կառք մը (*արապա*) եւ ջուխտ մը ձիեր: Այս կառքը 20 բրաջափ բարձրութիւն ունի եւ 12 բրաջափ լայնք: Ձիերուն բարձրութիւնն ալ 30 բրաջափէն աւելի չէ: Քոմ Փուս անգղիաբէն եւ բաւական զաղղիաբէն կխօսի: Գլուխը մեծ, շիկաներ, կապուտաչուի, ձեռուրներն ու ոտուրները ամենափոքր, բնաւորութեամբ աշխոյժ եւ ընդհանրապէս առնուող: Միմաստեան կարողութիւնը շատ է, որով եւ երեսեփ արձաններու եւ պատկերներու կերպերը կ'ձեւացընէ եւ Սուրբ Գրոց եւ հին զիւցազանց պատմութիւնները իւր ձեւերով կ'նկարագրէ: Այս տարի Ամերիկա գտնուելով աղջիկ զաճաճ մը *Լայիլեիս* անունով Քոմ Փուս գորսպետը խնդրեր է զնա իկնութիւն եւ մեծ հանդեամբ հարսնիքը կատարուեր է իգարմանա իգուարութիւն եւ իծաղբ տեսողաց՝ եւ մեզ լսողացս, զուցէ եւ ձեզ կարդացողաց:

— Լէյփցիկի գերմաներէն *Illustrirte Zeitung* օրագրին նեանեալ տեղեկութիւնը կըաղն Երուսաղեմայ մէջ Ռուս ուխտաւորաց համար շինուած նոր վանքին վրայօք: Եկեղեցին շատ փառաւոր է, կրօն, եւ զարման պիտի օծուի մեծ հանդեամբ: Ժամին չորս քովն է վանքը, յորում ուսուս եպիսկոպոսին եւ իւր եկեղեցականացը եւ կրօնաւորացը բնակարանն է. անոր քով՝ ուխտաւորաց օրեաներ, Էրիկ մարդկանցը գատ, կանանցը գատ: Անոր ալ քով՝ հիւանդանոց մը, զեղանոց՝ եւ բժշկանոց: Շատ մ'ալ շտեմարանք, պաշտօնեփց սենեակք, աղբիւրք, ջրձորք, լճակք եւ զրօտանոցք:

Այս մեծակառոյց վանքին շինութեան առաջին առաջարկութիւն ընողը՝ *Պակրէէյ Սիկրաճճաքի* ուսու տիկինն է, որ գիրք մ'ալ շինած է ,, *Ռուս ուխտաւորք յերուսաղեմ* "։ անունով: 1858-ին տերութեան հանձնութեամբ ստորագրու-

բլան մը բացուեցաւ, ու շուտով մը մեկ միլիոն ու կես ուսպիլ ստակ ժողովեցաւ իբարեպաշտից: 1859-ին մայիսի 12-ին Կոստանդին մեծ դուքսը ընտանեօրն հանգեքձ Երուսաղէմ եկաւ, մեր ազգային սուրբ Յակոբեանց վանքն իջաւ, (ինչպէս ընթերցողք կ'իշնեն անշուշտ), եւ ուսու վանքին առաջին քարը դրաւ:

Այնուհետեւ շէքք մեծ եռանդով առաջ զնաց, *Էփփինկէր* ուսու-գերմանացի ճարտարապետին առաջորդութեամբ: Հազար գործաւոր ամեն օր կրանէին, եւ շարք եղաւ որ երկու հարիւր հազար դուռուշ վճարուեցաւ բանուորաց: Այս օրուան օրս 30 միլիոն դուռուշ ծախք եղած է, եւ դեռ 20 միլիոն դուռուշ ալ պէտք է որ շէքքը լմննայ:

Բայց այս վանքը՝ բուն քաղցրին մէջ չէ, հասար պարսպին դուրս, Յոպպի (*Եսփայի*) դրան քով: Վասն զի անկարելի եղաւ երուսաղէմայ մէջ այնչափ ընդարձակ տեղ գնել: Այժմ սկսաւ այն տեղուանքը ուրիշ շինութիւններով լցուիլ ու նոր քաղաք մը ձեռանալ: Փրոսիացի սարկաւազուհեաց համար եւս վանք մը կ'ընեն ու ամառը բնակելու:

— *Յայմա* Անգղիոյ լրագրէն առի նետեալս հաշիւը: — Անցեալ (1862) տարուան մէջ Անգղիային եւ Իռլանտային զարդեր են 121 հազար 214 հոգի: Սոցա 58 հազար 706ը գնացեր են իլիւստրացի-Նանանգս: 45 հազար 522 ինիսի-սային զաղրականութիւնս Անգղիոյ յԱմերիկա, 41 հազար 843 յԱւստրալիա, եւ 5 հազար 143 հոգի՝ ուրիշ երկիրներ:

— Կարեք թէ օրագրիդ պատուական ընթերցողաց մէկ մասը՝ որ արդէն դաշնակի (*piano*) եւ ջութակի (*violon*) վրայ շատ անգամ առիք ունին երեսելի երաժշտաց հատուածները (*morceau*) ջալել կամ լսել, եւ երբեմն եւս ներկայ լինել երեսելի բատրանուագաց (*opéra*), կիսախաբին կրե՞ք որ երբեմն երբեմն նոցա վրայ տեղեկութիւն ստանան:

Յուցընելու համար թէ ընթերցողաց առաջարկութիւնը սրբաբախ անտրոմելի է ինձ՝ այսօրուանէ կսկսիմ, եւ հետզհետէ հետեւեալ ըզրերուս մէջ կըանամ Փարիզու մէջ անուն հանող այժմու երեսելի երաժշտաց գործոցն ու երգոց ծանօթ ընել: — Եւ նոյն այս պէտք է ըսեմ՝ որ առ այժմ դեռ բոլորովին նոր երեսելի բատրանուագ մը չկայ հոս, հապա կրկնութիւնք են ասկէ քանի մը կամ ասելի տարի առաջ շինուածներուն: Սոցա մէջ ասելի երեսելին է Սպերի, „*La muette de Portici*“ բատրանուագը՝ որ 35 տարուան կեանք ունի, բայց եւ այնպէս կարծես թէ դեռ նոր շինուած է եւ ամենեւին յարմար այժմու ոգոյն: հազիւ թէ մեկ երկու հատուածոց վրայ քիչ մը նուրբան երեւցաւ:

— Սպերի, 1782-ին ծնած, եւ Գաղղիոյ կենդանի երգանանից (*maestro, compositeur*) մէջ առաջինը կհամարուի: Տրգակուց իվեր ցցուց երաժշտական յարմարութիւնն եւ դաշնակի ու ջութակի մէջ յաջողեցաւ. բայց 20 տարեկան որ եղաւ՝ հայրը Լոնտրա դրկեց զինքը առեւտուր սովորելու. սակայն պատանին շուտով դարձաւ ի՛Գաղղիա՝ իւր բնածին ախորժանացն կոտե իյնալու, եւ սկսաւ ժանր ժուներ կրգեր շարագրել: իւր բաղդէն Փարիզ կը *Քերուպի՛նի* անուանի Իտալացին, ուստի եւ քովն աշակերտութեան մտաւ եւ կատարելագործեց երաժշտութեան արուեստը: Քիչ ատենէն հայրը մեռաւ, որով եւ բոլորովին անօգնական մնալով Սպերի ստիպուեցաւ երաժշտութենէն իւր հացը խնդրել: Չյուսանատեցաւ իւր առջի անյաշող բատրանուագներէն, որ ծառայեցին զինքը վարձեցընելու այս դժուարին արուեստին մէջ, մինչեւ որ *Le Maçon* եւ *Fiorella* բատրանուագաց արժանաւոր յաջողութեամբ սիրտ առաւ եւ 1825-ին վեր-

ջապէս յաղթանակ կանգնեց „*La muette de Portici*“ հինգ արարուածով բատրանուագովը, որոյ ինքը երգերը գրեց, իսկ խօսքերը՝ Սքրիպ եւ ժերմեն տը Լավինէր բատրերգուները: Այն ժամանակ Սպերի Ռոսսինիի եւ Մայքրպէրի արուակից բուսելու պատին ունեցաւ, մեծ Օփերայի բատրոնին մէջ: Հետզհետէ ուրիշ շատ բատրանուագներ ալ շարագրեց, որոց մէջ ասելի անուանիներն են. *La fiancée*, 3 արարուած (1829), *Fra-diavolo*, 3 արարուած (1830). *Le philtre*, 3 արարուած (1831). *Le cheval de bronze*. 3 արարուած (1835). *Le domino noir*, 3 արարուած (1837). *Les diamants de la couronne*, 3 արարուած (1841). *Haydée*, 3 արարուած (1847): Այս նոջակաւոր բատրանուագաց մէջ կրնամք ըսել թէ խոտացած են Սպերի երաժշտական ամենեւն ախորժելի եւ ազնիւ յատկութիւնքն: Իսկ նորա բոլոր բատրանուագաց թիւը 40-ի կհասնի: Այս մտագ ընդմաստորբեամբն է որ Սպերի Գաղղիացի երգանանից մէջ ամենեւն ժողովրդականը կհամարուի, եւ *օփերա-քոմիքի* մէջ այն աստիճանէ ստացաւ՝ ինչ որ Սքրիպ յօտովիլի մէջ: Սակայն յա միւլեր տը *փօրթիլի*ն մէջ ցուցուց թէ կարող էր *օփերա-քոմիք*ն ալ ասելի բարձրանալ: Ինքն իրեն համար յատուկ կերպ մը ունի, յորում նետեողներ ունեցաւ, բայց ոչ զոր գերագանց՝ իւր համագրեացը մէջ: Իւր երաժշտութեան նկարագիրն է շնորհք, փափկութիւն, դիւրութիւն եւ բերեւութիւն: Թեպէտեւ Ռոսսինիի պէս բազմաբեղուն է իւր միտքը եւ նորա շարժումներն ու յատկութիւնն ունի, բայց ոչ նորա խորութիւնը եւ ոչ նորա ազդուութիւնը. միով բանիս՝ Ռոսսինի միշտ հանձար է, իսկ Սպերի՝ տաղանդ, եւ խիստ քիչ անգամ հանձարոյ բարձրութեան կհասնի: Երբեմն եւս ինքն իւր մեկ բատրանուագին մէջ գրածին՝ ուրիշ տեղ կրկնութիւն կընէ, եւ երբեմն երբեմն անհոգութիւն մը կերելի իւր նուագերգութեանցը մէջ: Այժմ Սպերի անդամ է Գաղղիոյ ձեմարանին (*institut*), վերատեսուց կայսերական երաժշտանոցին (*conservatoire*), եւ հրամանատար (*comandeur*) պատուոյ Լեգէոնին:

— *Լա Միւլերի* զայով, ոչ միայն Գաղղիոյ՝ այլ եւ Եւրոպայի մէջ խիստ ծանօթացաւ եւ ախորժելի եղաւ այս բատրանուագն, եւ այժմ իսկ Նափոլիի *Սան-Քարլո* բատրոնին վրայ (որ աշխարհս ամենեւն մեծն է) ժողովրդեան ծափանարութիւնները կընդունի: Տարուայ սկիզբը՝ Փարիզի մեծ Օփերա բատրոնը ուզեց որ նոյնն ներկայացրեն հասարակաց առջեւը Սպերի այս հրաշակերար. եւ մինչ ամեն բան պատրաստ էր ու վերջին վորձն կընէին՝ *Էմմա Լիվրի* անուանի օրիորդը՝ որ *Լա Միւլերի* մէջ *Յենէկլլան* պիտի ձեւացրներ, անակնկալ դժբաղդութեամբ մը շրջագետուր բատրոնի կանգնեցընէր քանկելով՝ կիսամեռ հանցին. եւ որովհետեւ նիւանդութիւնը շատ ծանր եղաւ եւ դժուարին էր կամա Լիվրիի տեղ ուրիշ անուանի գերասանունի մը ձարել, ուստի եւ *Լա Միւլերի* ներկայացումը ուշացաւ. մինչեւ որ *Մարի Վերնոն* օրիորդին յանձնուեցաւ այն մասը: Բոլոր Փարիզ ցուեցաւ կամա Լիվրիի այս աղեակիցը վրայ, եւ ոչ միայն ժողովուրդը ամեն օր խուռն կընրանայ խեղճ օրիորդին վիճակն իմանալու, այլ եւ կայսրն ինքնին քանի մը անգամ տեղեկութիւն հարցընել տուաւ իւր պաշտօնակալաց ձեռքով:

— Անցնիմք *Լա Միւլերի* ամենեւն ընտիր հատուածքն յիշել համատօսիս: — Մուտքը (*ouverture*) շատ զեղեղելի է եւ խիստ յարմար եկած է նիւրոյն. թէ այս եւ թէ յետոյ Լիվրիի երգած *Plaisir du rang suprême* ընտիր երգին մէջ Ռոսսինիի իշխող ազդեցութիւնը կըրելի: Ազուոր է նաեւ կրօնական պարն *O Dieu puissant!* նոյնպէս նաեւ Ա արարուածոյն վեր-

շատորութիւնը (finale):—Բայց առելի Բ արարուածին մէջն է որ զործը առաջ կերբայ՝ եւ զուրս կցատքեցրնէ Սպերի երեսակայութեան ամենէն առելի շողշողուն գոյնեք: Amis, le soleil va paraître, փառասոր պար (chœur) մի է, եւ զհեղեղիկ պատրաստութիւն այն անործալուր *պարքարօյին* զոր պարին զաշնակցութեամբը կերգէ Մագանիէլլօ, եւ է Amis, la matinée est belle! Այս երգոյն մէջ զարնան առաւօտի անուշութիւնն ու զովութիւնը զգալ կուտայ քաջ երաժիշտը: Այս շքեղ ներածութեան ետեւէն կուգայ Մագանիէլլօյի եւ Փիէրրօյի անուանի եղած երկակի (duo), որոյ ետեւի տաք յորդորակը (péroraison) որ կսկսի Amour sacrée de la patrie! ազգային երգ մը դարձած է, եւ Պրիւքելի 1830ի յեղափոխութեան զրգոխը *Մարսէյիէզն* եղաւ:

Բայց որպէս զի լաւ բնութեն քէ մի եւ նոյն զգացմանըր ինչպէս տարբեր տարբեր կերպով կրնան բացատրուիլ, բաղդատե՛ Սպերի այս երկակի՝ մեծածանձար Ռօսիսիին *Կիլիօմ Թէլ* բարարանուալին մէջի անուանի եռակին (trio) նա, ու կրնանա քէ ինչ մեծ գանձանութիւն կայ զհեղեղիկն ու վտանին մէջ, տաղանդոյն եւ նանձարոյն մէջ:

Այս ճոխ Բ արարուածոյն մէջ նշանաւոր է նաեւ նուագածուաց (orchestre) մասը՝ որ Ֆենէլլայի ձեւախօսութեան (pantomime) կղաշնակցի. եւ մանաւանդ այն զհեղեղիկ վերջաւորութիւնը՝ յորում Մագանիէլլօ եւ Նափօլիի ժողովուրդը կղաւակցին ընդդէմ փոխարքային:

Պ Գ արարուածն եւս նոյնպէս ճոխ է նշտ եւ զունասոր զեղզեղանքներով (melodie): Ճատ երեսելի է վաճառանոցի տեսիլը, յորում զարմանալի շնորձքով երաժիշտը կձեռնացրնէ Նափօլիի նրապարակին մէջի ուրախ զուարթ ժողովըրդական շշուկը, ոտնձայնը, խղաղբախնը, խօսակցութիւնն ու բրբիջը, միւս կողմէն այ՝ վաճառողաց պոռալ կանչելը: Այս անուանի նատուաձիս շատերը նմանողութիւններ բրին: Յետոյ նուագածուք ընախի *բարաերէլ* մը կզարննէ՝ որ Նափօլիի ճիշդ անդական գոյնն ունին: Անկէ ետեւ կուգայ այն խմբովին երգուած ազօրքը՝ որոյ սկիզբն է

Saint bienheureux dont la divine image
De nos enfants protège le berceau;

ազօրք մը՝ որ շն կրնար լսել եւ աչուրներդ չլնցուի արցունքով՝ եւ սիրտդ՝ յափշտակութեամբ:

Պ Գ արարուածոյն սկիզբը Մագանիէլլօ կսկսի անոյշ աղաչանքով մը իւր Ֆենէլլա բրոջը սիրտը մխրտարել շանալով: Ճատ ոգելից է Փիէրրօյի եւ Մագանիէլլօյի մէջի խօսակցութիւնը, յետոյ Լիվի կուգայ եւ սրտաշարժ աղաչանք մը կրնէ առ Ֆենէլլա, Arbitre de ma vie. այս նատուածը *Լա Միւլերի* ամենէն ընտիրներէն մէկն է: Յետագայ տեսիլը շատ կրակոտ է, յորում Փիէրրօ եւ իւր ընկերքը կը ստիպին կարանաշեն որ Մագանիէլլօ զփոխարքայն իրենց կատաղութեանը մատեն, եւ նա դիմ կկենայ: Յետոյ յաղթական շուն կուգայ՝ եւ Պ արարուածոյն զհեղեղիկ վերջաւորութիւնը:

Ե արարուածոյն մէջ եւս ազօրք *պարքարօյ* մը կայ զոր Փիէրրօ կերգէ, եւ շատ փառասոր է այն վերջաւորութիւնը որ կկնքէ այս անուանի բարարանուագը, բարարանուագ՝ յորում ներշնչութիւն, գիտութիւն եւ արուեստ՝ զհեղեղիկ կերպով բարտեալան զգացման նաւ կզուգակցին, եւ մտածութեան միտքեամբն, կենդանի զունասորութեամբը, զաղափարաց փոփոխութեամբն եւ շնորհալից ոճովը՝ Սպերի նրաշակերտը կենթակայցրնեն:

— Անցեալները աստիկ քամիով մը մէկ քանի նայ եւ զազդիացի ազնիւ բարեկամաց նաւ կերբայինք դեպի ձեւարանն Գաղղիոյ, որ նանդիսատեւ լինիմք այն օրը (Փետրուարի 27) Պրօքեր իշխանին ձեւարանին անգամակից ընդունուելուն՝ (նուշակասոր *Լարոտէրին* տեղը), միանգամայն եւ լսեմք մատենագիր իշխանին ձառք, ու եւս առաւել նորա պատասխանը՝ զոր պիտի տար մեր ազգին սիրելի եւ մեր ազգին սիրող Սեն-Մարք ժիրարսէն անուանի մատենագիրն, ձարտասան ասենախօսն ու զօրասոր խմբազրիջը: — Բնականապէս զբաղած մեր անործալից խօսակցութեանցը, քանի որ մայրաքաղաքին փողոցներուն մէջն էինք՝ քամիին աստկութիւնը շատ շէինք կրցած իմանալ, բայց երբ բաց քէշերուն նասանք՝ քամին սկսաւ զմեզ ննջել. մէկերուս վերաբը, միւսին գլխարկը բուշելու պէս կըլլար, որով եւ մեր ուսումնական խօսակցութիւնքն՝ կամայ եւ ակամայ ընդձառեցան: Մեր փոքրիկ ընկերութեան Գաղղիացիներէն մէկը զարձաւ. «, նայեցէք, բնասա, սա ձեր արեւելեան ֆեսը (ցուցնելով մեր ֆես դնող ընկերները) ինչպէս նանգիտ է, բերեւ, սիրուն, եւ ամեն փորձանքէ ազատ»: — Հը՛մ... կկարձէք, պատասխան տուին Հայերը խոնարհմտութեամբ կուրծքերին տնկելով ու ծուկերին (*փիւսիլիւնին*) ձօճեցնելով: — Տարակնոյ շէլայ, (վրայ բերաւ անդիէն միւս զաղղիացի ընկերին, գլխարկը երկու ձեռքովը ուժով մը գլխուն խորելով որ չբուշի) տարակնոյ շէլայ, որ ձեր ֆեսը՝ նագանք անգամ լաւ է քան մեր այս զլանաձեւ երկայն գլխարկը: — Մեր այս անձոնի գլխարկը, գոչեց անդիէն առաջին զաղղիացին, եւ սկսաւ վագել «, Անիծեալ գլխարկ՝ կանչելով, բայց գլխարկը մտիկ չէր ընէր, նապա կարծես քէ բարկացած որ իւր տերը զինքն այսպէս ամօրով կձգեր արեւելցած ֆեսին դիմաց՝ կվագեր, կզլտեր, կզտորեր, կուշեր... տերն այ ետեւէն: Կրնաք նսակրեալ մեր շփոթութիւնն, անցող զարձողաց ծիծաղը. պարապօրաց կենսայ զիտելը, այլոց տեսակ տեսակ խօսակցութիւնները: Ինչ որ է նէ, քառօրդի մը շափ ժամանակէն մէյմ՝ այ տեսանք մեր բարեկամը շունչը կտրած, բուշերը կտա կարմիր կտրած վերջապէս նասա մեր քուրք, զլուխը՝ պատուաձ ծակծրկած, ծուած ծուածկած նին անձոնի բան մը: «, Ատ ինչ է Ֆրանսուան, բսինք սա ինչ... — Մի նարցրնէք, մի նարցրնէք գլխուս եկած փորձանքը, (պատասխանեց Ֆրանսուան, քրտինքը սրբելով). երբ գլխարկս, այն անիծեալ գլխարկս կվազվրտտեր, եւ այ ետեւէն, բեռնակրին (*նամայ*) մէկն ինձ ընկերացաւ, ու «, Պարոն նոզ մ՛ընէր եւ կձանսիմ, եւ կրանն «, գոչելով՝ սկսաւ ուժով ուժով գլխարկիս ետեւէն վագել, զիս անցաւ եւ կամքին քով նասաւ գլխարկիս, զետին ծախ առնուլ գլուխն անցունել եւ իւր այլանգակ աղտոտ գլխարկը գետին նետել, աքացի մը զարնել գլխտարակեղն ու կամքին անցնող բազմութեան մէջ վագել խառնուլով մէկ ըրաւ այն անգամը: «, Մեր խնդար եկաւ այն անգամ վարպետօրդիին ճարպիկ զոգութեանը վրայ. իսկ մեր բարեկամը կծիծաղէր ու կըտեր. «, Իրանունք զուննի այն անիծեալ գլխարկը պարասուելու. երէ եւ այ արեւելեան ֆեսն կամ փարքոցը ունենայի՝ այս փորձանքը գլխուս չէր նանգիպեր: «. Ըսաւ ու փութացաւ ինքզինքը գլխարկավաճառի մը խանութ ետեւել որ ազատի պարապօրդ ուսմիկն ձեռքէն, որ շորս կողմերին զիգուր ու խնտալով կխօսէին կցուցընէին մեր բարեկամին գլխուն նշանաւոր գլխարկը՝ քէ որ կրնամք *ղլխարկ* կուշել այն անկերպարան այլանգակ նրէր: — Մեր այ փութացանք ինձմարանն: